

ՄՈՍԱՊ ԼԵՍԻՄ

Բխթա՛ւ, քաջառու՛ տ :

Իրիկուան ժամը հինգէն կը սկսին պուլ-վառներուն վրայ իրենց շրջանը, զամբիւղ մը թե: Երևին ի վար կտրած ու պզտիկ յիւրիւղէ փոփ մը ձեռքերնին: Հարիւր չափ, գուռէ աւելի, կան հիմա Բարիղի մէջ այդ շրջուն «Ֆրեստիսիոնները, ամենքն ալ Հայ: Անբնդ-հատ կ'անցնին կր դառնան մինչև. կէս-գիշերը Մատչէնի հրապարակէն Պուլվառ տը Սէպա-գորտը, Շաթիէնի Պուլվառ Մոնրաոնաս: Տա-րիքտաներ կան մէջերին ու դեռարոյս պա-տաններ, գաւառացի ու Պոլսեցի, ամբողջ հայութեան նմուշները, վանէն, Շապին-Գա-րահարաքէն, Սամաթիայէն, Մուշէն կամ Ուս-գեղէն, ամենքն ալ կոտորածի սասանմունքէն արմատախիլ նեղուած իրենց հողէն դուրս:

Կ'անցնին ու կ'անցնին անոնք, Բարիղի փակցնեբու անպատկառ, իւրացողի պոռնուքին մէջ, փսփալով խայտոտ, անըւ-տոյք ձայնով մը:

— Բխթա՛ւ, քաջառու՛ տ :

Ն. հարիւր արտասանած այդ բառերը, վեհե-բոտ շարժումով մը ժուռ կ'ածեն զը-լուխնին. — Ի՞նչ պիտի ըլլայ արթօք, ան-խոհեմութիւն մըն էր քրտանին, ոտտիկան-ները դիտողութիւն պիտի ընեն, սըճարանին տէրը պիտի վնասէ՞ զիրենք: Ու անպատիժ միայնէն սիրտ առած, կը կրկնեն:

— Բխթա՛ւ, քաջառու՛ տ :

Իրենցմէ շատերը կը ճանչնամ, հանդիպած ըլլալով սողին անցին, Պոլիս, Աթէնք, Ե-գիպոտոս, Էւն, Դպրոցական կայ մէջերին, յանձնարարակատար, հրատարակիչ ու խմբա-գիր, դաւառու, Էւն, յետոյ յեղափոխական-ներու ամեն աստիճանաւորները՝ տեօր, հե-րոտ, գործիչ, խմբապետ մէկը գերասանութիւն կ'ընէր Ալեքսանդրիս, ուրիշ մը նուաժար էր Բիրթ-հիմա ամենքը բխթա՛ւ քաջառուէտ կը ծախեն:

Քայքայուած ասպարէզներու, կոտրած թա-փած յոյսերու, չչաջողած կեանքերու յե-տին հանգրուանն է այս:

Երբ մէկիկ մէկիկ Բարիղ կ'իյնային, ամէն մէկը զատ զատ ծրագիրներ ունէր:

— Ես բժշկութիւն ուսանելու գիտաւորու-թիւն ունիմ:

— Իս Ամերիկա պիտի երթամ:
— Ես մեքենայ մը պիտի առնեմ եւ թեքթ պիտի հրատարակեմ. տասերը արդէն պատ-րաստ են:

— Ես վաճառականի ըլլով կամ պոռոսն պաշ-տոն մը կը փնտռեմ:

— Ես նկարչութիւն պիտի սորվեմ:

— Ես հրատանգի կը ոպասեմ թրքական սահ-մանագրիէն ներս խուժելու համար:

Կային որոնք Պիւնիքա երթալ ու բաղդա-խաղով մէկէն ի մէկ հարստանալու ծրագիրը ունէին, ուրիշներ կը սպասէին որ հարուստ եւրոպացի աղջիկ մը իրենց սիրահարի: Այսօր ըլլոր այդ երազները կ'անցնին պուլվառնե-րուն վրայէն միօրինակ փսփաւքով մը:

— Բխթա՛ւ, քաջառու՛ տ :

Ու այդ երկու բառերը չեմ դիտեր ի՞նչ դառն, հեգնական, անողոք ու ցախցախիչ նը-շանակութիւն մը կ'առնեն մտքիս մէջ, ու կը տրորեն զայն:

Մեծաձայնութեանս մէջ այդ գոյգ բառերը կը նկարուին օտմանաքարի մը պէս բար անվը-րէպ ու ճակատայրային կերպով կը քշուին կը բերուին ըլլոր կամքերը, յօժարութիւնները, կարողութիւնները, դիտաւորութիւնները, փախաքնները եւ հոն իրարու զարնուելով՝ կը փշրուին ու չար վնասիկ մը գաւաղանին տակ անոնց բոլը կոտորուանքները բխթա՛ւ քաջա-ռուէտի կը փոխուին:

ԵՐՈՒԱՆԻ ՕՏԵԱՆ



ՖԱՐՄԱԸ (1)

ԳԱՄԻՏԷ Ի ՊԱՏԻԻ ԹԱՎԻՆԻ-ՖԷՔԷՐ ԷՄԻՐԻՆ

Ի՞նչ երջանիկ է Արարը երբ ժայռի մը կա-տարէն իր երթվարն անապատին մէջ կը օլա-ցընէ, երբ ձիուն ոտքերը խուլ ժխորով մը մը աւազին մէջ կը մխրճին, ինչպէս կարմրած պողպատը զոր ջուրը կը մխն: Ահա կը լողայ

(1) Միջքեիվիչ այս քերթուածը գրած է արաբական Տին բանաստեղծութեան նմանողութեամբ, և զայն ձօնած է վեհաստպա յեմուսբի բոլոնիացիին, որ Ա-րեւիքի մէջ արկածախնդրի կեանք մը ունեցաւ: Ա հոն հանրածանոթի կեպ. Թան-յուլ-Ֆէքեր անուով:

երաշտ ովկանին մէջ եւ գլխինի կուրծքովը չոր ալիքները կը կտրէ :

Արագ, հետզհետէ աւելի արագ, հիմա հաղիւ աւազներուն երեսը կը քերէ . առաջ, հետքը հետէ աւելի առաջ, հիմա փոշին յորձանքի մը մէջէն կը սուրայ :

Սեւ է իմ երիվարս՝ մրրկալից ամպի նման : Արշալույսին պէս՝ ճակոտն վրայ ասող մը կը կը վարայ, չնովուն կը փոէ իր ջաշլամի բաշը, եւ ճերմակ ոտքերը փայլակ կ'արձակեն :

Թո՛ր, Թո՛ր, իմ ճերմակ ոտքերով քա՛ջս : Անտառնե՛ր ու լեռներ, ճամբա՛յ բացէք :

Ի զուր կանանչ արմուտնի մը ինծի իր շուքն ու պտուղները կ'ընծայէ . կը մերժեմ անոր ապաստանը : Ամօթանայ արմուտներն ինչոյ կուտայ, ուլտախի մը մէջ կը թաքչի, եւ իր սերուններուն շշուշովը կարծես յանդգնութեանս վրայ կը խնդայ :

Ժայտերը, անպատին անմանազրկուուն պահապանները, մտայլ ու սեւ դէմք մը կը դարձնեն ինծի, իմ քառասորոփ սլացքիս արձագանգը կը կրկնեն, եւ կարծես կը սպառնան ինձի :

«Անմի՛տ, ո՞ւր կը վազես : Հոն գլուխդ ա՛լ ապաստան պիտի չգտնէ արեւին նետակուռն դէմ՝ ոչ կանաչալարս արմուտնիի մը ներքեւ, ո սպիտակալանջ վրանի մը տակ : Հոն մէկ վըրան մը կայ, երկի՛նջը : Հոն ժայտերը միայն կը պտուխին . հոն ասողները միայն կը ճամբորդեն :

Կը վազեմ, կը վազեմ . աչքս կը դարձնեմ, եւ կը տեսնեմ որ ամօթահար ժայտերը կը փախչին ու ետեւէ ետեւ կը պահուրտին :

Բայց անոզ մը անոնց սպասնալիքն իմացու . յիմարաբար կարծեց թէ անպատին մէջ զիս պիտի կրնայ բանասրկել, եւ օգբուուն մէջէն իմ ետեւէս խոյացու : Երեք անգամ սեւ պսակով մը գլուխս պտտեց :

«Դիակի մը, դիակի մը հոտը առի, ճչեց : Ո՛վ անմիտ հեծեալ, ո՛վ անմիտ երիվար : Հեծեալը հոս ճամբայ կը փնտրէ՞ . երիվարը հոս ճարակ կը փնտրէ՞ : Հովը միայն հոս իր ճամբան կը գտնէ . օճերը միայն հոս իրենց ճարակը կը գտնեն : Միայն զիտկները կը պտուխին հոս . անգողերը միայն հոս կը ճամբորդեն :»

Եր ճչէր, ու փայլուն մազիչներովը կը սպասուար ինձի : Երեք անգամ աչքով իրար չափեցինք, երկուքնէս ո՛վ արտասփեցաւ . անգողը սարասփեցաւ :

Կը վազեմ, կը վազեմ . եւ երբ աչքերս դարձուցի, անգողը հեռուն էր, շատ հեռու, երկինքն է վար կախուած՝ ինչպէս սեւ բիծ մը ճնշուկի միծուկեամբ, յետոյ թիթուան միծուկեամբ, յետոյ մեղիքի միծուկեամբ, ու յետոյ երկինքին կապոյտին մէջ հարեցաւ :

Թո՛ր, Թո՛ր, իմ ճերմակ ոտքերով քա՛ջս : Ժայտե՛ր, անգղե՛ր, ճամբա՛յ բացէք :

Բայց ամպ մը իմացաւ անգղին սպասնալիչը, եւ կապոյտ երկինքին վրայ իր սպիտակ թեւերը պարզելով, զիս հալածել սկսաւ : Կ'ուղէ անքան աներկիւղ վազող մը համարուել երկինքն մէջ որքան ե՛ս՝ երկրին վրայ : Գլխուս վերեւ կը կախուի, եւ հովուն հետ սա սպասնալիքը կը սուչէ :

«Անմի՛տ, ո՞ւր կը վազես : Հոն տաքը կուրծքը պիտի հալեցնէ, ոչ մէկ ամպ անձրեւով մը պիտի չլուսայ հրալառ փոշեով ծածկուած գլուխդ, ոչ մէկ առուակ իր արծաթի ձայնովը քեզ պիտի չկանչէ, ոչ մէկ ցօղի կաթիլ պիտի վրայ չլիսփի, որովհետեւ զեռքեզի չհասած՝ չոր հով մը զայն պիտի առնէ տանի :»

Ի զուր սպասնաց . կը վազեմ, կը վազեմ . սուր, խոնջէնքէն ոգեպսաւ, կը սկսի քանդաչել երկինքն մէջ . գլուխը կը հակէ, ու ժայտի մը կը կրթընի : Երբ աչքերս դարձուցի, արդէն երկուքնուս մէջտեղը ամբողջ հորիզոն մը կար : Դեռ կը նշարէի զայն, եւ անոր գէմքին վրայ տեսայ ինչ որ սրտին մէջ կ'անցնէր . բարկութենէն կասկածներ եղաւ, յետոյ նախանձէն զեղնեցաւ, եւ յետոյ զիակի մը պէս սեւցաւ ու ժայտերուն ետին թաղուեցաւ :

Թո՛ր, Թո՛ր, իմ ճերմակ ոտքերով քա՛ջս : Անգղե՛ր, անպ՛ր, ճամբա՛յ բացէք :

Այն ատեն աչքս հորիզոնին չորս կողմը պտտեցուցի, որպէս թէ արեւ ըլլայի, եւ չորս դիւս մէ՛կ կը շտեմայ :

Հոս, քնացած ընութիւնը մարդուն ձեռքով երրեք արթնեցած է : Հոս տարրերը հանդարտ են շուրջ, ինչպէս անասունները՝ առաջին անգամ գտնուած կողքի մը մէջ՝ մարդուն առաջին նայուածքներէն չեն խրտչիւր :

Բայց, ո՛վ Ալլահ, ես առաջինը, ես միակը չեմ ուրեմն : Աւազեղէն զապիշի մը մէջ, կը տեսնեմ գուռուկ մը որ կը խոչալ : Ծամբորդեմք են թէ առաջակներ որ ճամբորդի մը անցքը կը սպասեն : Ի՛նչ ճերմակ են արբ հեծեալները, եւ իրենց երիվարներն ալ ահանլի ճերմակու-

Թիւն մը ունին : Կը վաղեմ , չեն խլրտար . կը պտտամ , չեն պտտասխաներ :

Ո՛վ Ալլահ , դիակներ են , հին կարաւան մը , զոր հովը աւազներուն խորէն դուրս է հաներ : Ուղտերուն սուկրտըրին վրայ Արարի կ'մախքներ են նստած , այն ծակերէն ուր երբեմն աչքեր կային , եւ մասթափ կզակներէն , աւազը կը հռիւ եւ կարծել սպառնալիք մը կը մրննջէ :

«Անմի՛տ , ո՛ւր կը վաղես , քիչ հեռուն՝ ուրաւաններու պետի հանգիպես :» Կը վաղեմ , կը վաղեմ . դիակներ , ուրուականներ , ճամբա՛յ բացե՛ք : Ուրական մը , Ափրիկէն յուզողներուն աւանդն ահա որը , աւազէ ովկիանին վրայ մինաւորիկ կը պտրտէր . հեռուանց զիս կը շնչմարէ , կը զարմանայ , կանգ կ'առնէ . եւ ինք իր վրայ թաւալելով , կ'ընէ ինքնիրեն .

«Իմ՛ կրտսեր եղբայրներէս ո՛րն է սա հովը , որ իր տխեղծ հասակովն եւ ընդգարչ թոնչովը կը համարձակի այսպէս մինչևեւ իմ ժառանգական անապատներու մէջ թեւակոխել :»

Կը մոնչէ ու վրաս կը քայլ՝ շարժուն բուրդի մը պէս : Տեսնելով որ մահկանացու մըն եմ եւ թէ զուլա չեմ ծոեր իրեն , կը կատղի , ոտքը գետին կը դարնէ եւ Արարիոյ կէսը տակն ու վրայ կ'ընէ : Զիս կը բռնէ ինչպէս անդզ մը ճնճղուկ մը կը բռնէ : Յորձանապտոյտ թեւեւրովը զիս կը ծեծէ , բոցավառ շնչովը զիս կ'այրէ , զիս օդը կ'արձակէ , յետոյ գետին կը նետէ :


Կը ցատքեմ ու կը կռուիմ , իր յորձանքներուն հակայական կապանքները կը փրցընեմ : Կը բըզըքտեմ , կը իածկրտեմ զայն . անոր աւազուտ մարմնոյն պատասնները ակունքներու տակ կը փչրիմ : Ուրականը կ'ուղէ սիւնն ձեւով բազուկներէս փախչիլ . չի կըրար ինչգիւնքն աղատել եւ ահօս ահօս կը փտորի : Գլուխը վտար կ'իջնայ՝ փոշոյ անձրեւի փոխուած , ու վիթխարի դիակը քաղաքի մը պատնէչին պէս ոտքերուս տակ կը տարածուի :

Այն ատեն , շունչ առի . աչքս վերուցի , եւ խորխտաբար աստղերուն նայեցայ . եւ բոլոր աստղերն իրենց սակի աչքերը վրաս կը սեւեռէին , որովհետեւ անապատին մէջ զիս միայն կը տեսնէին :

Ա՛խ , ի՛նչ քաղցր է հոս օդը ծծել կուրծքիդ ամբողջ լայնութեամբը : Օդ կը ծծեմ աղասօրէն , լիօրէն , լայնօրէն : Արարիոյ ամբողջ օդը հաղիւ կը բաւէ թոզերուս : Ա՛խ , ի՛նչ քաղցր է հոս նայիլ՝ աչքերուդ զօրածին չափ .

աչքերս կը լաջինան , կ'ուսովնան , հորիզոնին եղբրքներէն անցին կը ճեղքեն կ'անցնին : Ա՛խ , ի՛նչ քաղցր է հոս բազուկներդ տարածել , համարձակօրէն , ազատօրէն , իրենց ամբողջ ներկայութեամբը , ինծի աջայակ կուղայ թէ բազուկներովս բովանդակ տիեզերքը կարող եմ գրկել , արեւելքէն մինչևեւ արեւմուտք : Միտքս նետի պէս կը սլանայ . վի՛ր , աւելի վե՛ր , ա՛լ աւելի վի՛ր , մինչևեւ անդունդը երկնքին : Եւ ինչպէս մեղուն իր կեանքը կը թաղէ խայթոցին հետ զոր կը միտէ , ես ա՛լ՝ մտքիս հետ՝ երկնքին մէջ հոգի՛ս կը թաղեմ . . . :

ԱՍՏՄ ՄԻՃՓԻԵՒԼՉ (՝)



ԳԵՂԱՐՈՒԵՍԻ ԷՌԻԹԻՆԸ ԵՒ ՆՊԱՏԱԿԸ

—
Շար. (**)
—

Լանգէն գիտակցական ինքնախարէութիւնը համարում է գոյութեան կուռի քննադատելի գործօններից մէկը : «Գիտակցական ինքնախարէութիւնը , ասում է նա , առաջին քայլն է դէպ ի մտքի զարգացումը , զլիսաւոր պայմանը եւ նախապատրաստութիւնը կեանքի աւելի լուրջ նպատակների , մի էական գործօն՝ ճեւախի պատկանման եւ զարգացման համար . բնական յարմարումով նա անու՛մ եւ նրբանում է սերնդից սերունդ եւ վերջապէս զարգացած զլիսում դառնում է մայրը ոչ միայն խաղի , այլ եւ գեղարուեստի :» Այս է պատճառը , որ բարձր աստիճանի վրայ կանգնած կենդանիները աւելի են խաղում , աչխնքն նրանց երկուստարդութիւնը առեւի երկարատեւ է քան թէ ստորին կենդանիներին : Գրողը մինչևեւ անգամ նկատում է հետեւեալը . «Կենդանիները ոչ թէ նրա համար խաղում են որովհետեւ երկուստարդ

(՝) Միջքիբիլի կենսագրութեան շարունակութիւնը սեղի անձկութեան պատճառով ստիպուեցանք յատաջելով թուրք յետազգել :

(**) Տես «Անահիտ» , թիւ 9—10